

ներէն մէկը՝ չըսէնք առջինը , իր մուշտակներն են : Կմանապէս ձկնորսութիւնը երբոր լնդարձակ ըլլայ՝ եւրոպական վաճառքի գլխաւոր Ճիւղ մը կը սեպուի . այսպէս է բննիայի , Երևացյայի ու պալէնայի որարդութիւնները , որոնց համար հազարաւոր նաւեր կը գործածէն ինկիլզները , սքանտինավիացիք , հոլանտացիք ու գաղղիացիք . նմանապէս լոնի , սարտելն և բուստի որսը՝ որ գաղղիացւոց , սպանիացւոց ու իտալացւոց ձեռքն է . — Երկրագործութիւնն ալ ձարտարութեան կարգ կ'անցնի , երբոր երկիրը լաւ մշակուի ու կատարելսգործուի , ինչպէս է Խնկիլթէռուայի քանի մը կոմունց մէջ , Պիելճիա , Ֆրանսայի քանի մը նահանգները , Առմարտիա ու Ա ենետիկ , Իտալիոյ քանի մը ուրիշ կողմերը , և Գաերմանական գանչակցութեանց քանի մը նահանգները : Իտական ըլլայ ըսելը որ Ֆրանսայի գինի ներէն ու օղիններէն եկած ստակը , քան այլ ամենայն ձեռագործներէ եկածէն աւելի է . նախապէս Խնկիլթէռուայի պիրայէն և օղիկն եկածը՝ իրեն ամենէն բանուկ ձեռագործներէն մէկուն՝ այսինքն բամբակէն եկածին հաւասար է . Իտալիայի մինակ ան մասն ալ որ Իւստրիոյ ձեռքն է տարին 80,000,000 ֆռանք կը հանէ , ան ալ միայն մանած և ոչ թէ հինած մետաքսէն : Իսկ հանքերը տէրութեանց ամենէն մեծ գանձերն են , որոնք որ անգործ ժողովը դեան մը ձեռք բողորովին գետնի տակ թաղուած կը մնան :

### ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՍԿԱՖՈՒՆՔ ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Դաս Բ . Հողային եխարերու վրայ .

Հախճապահի շինելուն կաւը խեցեղէն անօթներուն կաւերէն տարբեր է , ու մասնաւոր անունով շինացի բառով կ'ըսուի քալէն , որ է գայլախաղի , պաղելլահողի ու առատ փոթասի բաղադրու-

թիւն մը : Հախճապահ անօթները թրծուելու ատեն կէս ապականիւթքան մը կ'ըլլան , այնպէս որ ուրիշ ապիկի կարօտ չեն . ասով պնակի նիւթէն կորոշուին , վասն զի աս ետքինս քիչ շատ միտ ծակոտիէն կ'ըլլայ : Հախճապահ թէպէտ և ապիկի կարօտ չէ , բայց աւելի ողորկ ու փայլուն ըլլալու համար ձեռք մը կը տրուի . աս ապիկին պարզ որձաքար ըսուած գայլախաղի տեսակ քարով կը շինուի , որն որ սաստիկ տաքութեամբ միայն կը հալի : Առվորաբար յախճապահին ոսկիուլ ու փլաթինով կը զարգարեն , և ապակիներուն պէս տեսակ տեսակ թթուիկներով կը գունաւորեն :

Այլը թթուածնի ու զուտ կիր ըսուած մետաղին բաղադրութիւնն է , գայլախաղին ու պաղելլահողին պէս անհամըլլէն զատ , նաև սաստիկ խայթող ու այրող է . անոր համար կալաքար թթուիկներուն , այսինքն սոտայինն ու փոթասին կարգը զրուած է : Ի՞նենօք կրաքար կ'ըսէին ան ամէն քարերուն՝ որ կրանալով ( այրելով ) չմնրած կրի յատկութիւններ կ'ունենային . ինչպէսնաև մետաղաց թթուիկներուն ալ մետաղային կիր կ'ըսէին :

Կիրը բնութեան մէջ զուտ չգտուիր , հապո ուրիշ թթուներու հետ խառնուած , որ իր այրող զօրութիւնը կը չէ զոքացընեն , ինչպէս ինքն ալ անոնց համն ու սպառիչ զօրութիւնը կորսուցընել կու տայ . և անոնց հետ միատեղ աղեր կը ձւանայ , որոնց գլխաւորներն են կրի ածխուտ և կրի ծծմբուտ . որոնց վրայ համառօտ մը խօսինք :

Այէտ ածխուտ . ասիկայ ածխային թթուի ու զուտ կրի թթուիկն բաղադրութիւնն է , որ բնութեան մէջ շատ կը գտուի , որոնցմով լիւներու գօտիներ ձեացած են . շէնքի գործածուած շատ քարերը , վիմագրութեան քարը , կաւիճը , ոստրէի և ուրիշ ժժմուկներու պատեանները , մարմարիսնները , կրային ալապաստրը , ժայրերու մէջ ձեացած վերնաքիւերն ու ներքնաքիւերը բոլորն ալ կրի ածխուտ են :

Կան հանքային ջրեր ալ որոնց մէջը կրի ածխուտ շատ ըլլալուն, քանի որ ածխային թթուն ցնդի՝ կրային մասունքը տակը կը նստին, ասով անցած տեղերնէն ինքնիրեն ջրորդաններ կը ձևանան պինդ քարի պէս . և աս ջրերուն մէջ բան մը գնելու ըլլաս, զոր օրինակ թռչունի բոյն մը, ծառի ճիւղ մը, տերեւ մը և այն, կրի ածխուտը անոնց վրայ մար կը կապէ, և քիչ ատենէն այդ վերի ըսած նիւթերդ կարծես թէ քար կը կորին . բայց յիրաւի քարանցում չէ, ինչու որ եթէ կոտրելու ըլլաս, կը տեսնէս որ նիւթը մէջը կեցած է, և կրային մասը վրան մաշկ մը միայն կապեր է : Այս կողմանէ շատ երեւլի են յօտպանայի մէջ սուրբ Փիլիպպոսի ջրերը, որ կը գործածուին բարակ փորուած խորաքանդակ միտաներու օրինակն առնելու համար :

Այր կրի ածխուտին վրայ ծծմբային կամ բորակային թթու կը լեցընէս, կրի ածխուտը իրեն պնդութեանը համեմատ շուտ կամ ուշ կը սկսի եռալ . աս եռացումը ածխային կազին ցնդելէն առաջ կուգայ, ինչպէս որ Բ դասին մէջ զրուցեցինք . անոր տեղը զրած թթուդ միանալով կրին հետ կ'ըլլայ կրի ծծըմ բուտ կամ բորակուտ, նոյն բանը կ'ըլլայ նաև թէ որ քացախի կամ լեմնի ջրին մէջ փոշի դարձած կաւիչ դնես : Այս բանիս վրայօք թթուներու դասին մէջ պիտի խօսինք, որովհետեւ ասով կրնան ձանցուիլ ածխուտ կրային քարերը :

Կրի ածխուտը ջրի մէջ գրեթէ շուծուիր, իսկ կիրը քիչ քիչ կը լուծուի . աս տարբերութեամբ բնալցիները կ'իմանան թէ տեղ մը ածխային թթու կայ թէ չէ . աս բանիս համար առաս ջրոյ մէջ կտոր մը կիր կը լուծեն, ու կը լեցընէն ան ամանին մէջ որուն մէջ կասկածին թէ ածխային կազ կայ . Եթէ կայ կրին հետ կը միանայ ու կ'ըլլայ թեթև կրի ածխուտ, և միացած ատենը ջուրը կը պղտորէ ու ճերմակ գոյն մը կուտայ անոր : Այս կերպով օդին մէջ եղած ածխային կազին սակաւ քանակութիւնն ալ կը նանք իմանալ . Եթէ գա-

ւաթ մը ջրի մէջ կտորիկ մը կիր լուծես ու ճգես խուցիդ մէջ, կը տեսնես որ քիչ ատենէն երեսը մար մը կը կապէ, ասիկայ խուցիդ օդին ածխային կազն է . աս մարը աւելի շուտ կը կապէ, թէ որ վրան փլես, պատճառաւ թոքէդ ելած ածխային կազին, ինչպէս որ վերը ըսինք :

Այս ծծմբառ, Պահա՛ր որ բնութեան մէջ այնպէս առաստ կը գտնուի կրի և ծծմբային թթուի բաղադրութենէն առաջ կուգայ . Եթէ այրելով չորցընես և գրեթէ իր քանակին չափ ջրով զինքը հարես, քիչ ատենէն նորէն սաստիկ կը չորնայ . և ան չորնալու ատենն է որ շէնքի ալ կը գործածուի : Ո՞աքուր գաճը տան ներքին պատի զարդերու ու շրջանակներու կը գործածուի : Լայնաև տեսակ մը գաճային ալապաստը որոնց մով վառաններու զարդեր ու ճօճանակաւոր ժամացոյցներու սիւներ կը շինուի : Պ ըհօրներու ջրին մէջ շատ անգամ կը գտուի կրի ծծմբուտը, անով ջուրը խմելու զգար, ընդեղէնները աղէկ չեփեր, ու սապոնը կը կորէ, կամ թէ ըսենք փրփրալու տեղ կունտ կունտ կ'ըլլայ կը փսորի : Այս բանիս, թէպէտ և տեղը այնչափ յարմար չէ, բայց կերպ մը սորվոցընենք, ու զողը փորձէ : Այս ջրհօրներուն լեզի ջուրը անուշցընելու համար, այնպէս որ լուացքի ալ կարենաս գործածել, քաշած ջրիդ մէջ քիչ մը փոթաս կամ սոտա ճգէ, տասը գոյլ ջրին մէկ ունկի սովորաբար բաւական է . ասով կրային կամ գաճային մասունքը ամանին տակը կը նստի ու ջուրը կը մաքրուի : Բայց ջուր կայ որ սոտան կամ փոթասը վերի ըսած չափէս աւելի կամ պակաս պիտի դնես . ասոր ալ նշանն ասէ . մանուշակագոյն ծաղիկ մը կ'առնես թղթի մը վրայ կը ճղմես, և զտել ու զած ջրիդ մէջ այնչափ պիտի սոտա կամ փոթաս խառնես, որ Եթէ ատ վերի մանուշակագոյն թղթին վրայ ան ջրէն քսես, թուղթը գոյնը փոխէ ու կանաչնայ . ան ատեն ջուրդ լուացքի կը յարմարի : Իսկ կերակրի մանաւանդ ընդեղէն խաշելու համար՝ բաւական է լաթի

Մը մէջքիչ մը մոխիր դնելու կապած սանին մէջը ձգել, որովհետեւ հասարակ մոխրին մէջն ալ կայ փոթափ մաս սունք : Ի՞ն կերպով ցը սոտայով ծովու ծուրն ալ կրնայ լուացքի յարմարիլ :

Առած էր, ճարած էր . լրուեստից մէջ գործածուած կիրը՝ կրի ածխուտը կամ կրաքարը այրելով կը շինուի, տեղ տեղ ալ ժժմուկներու պատեաններէ կը հանուի . աս բանիս համար շինուած փուռերուն ջերմութեամբը ածխային թթուն կը ցնդի, ու մնացածը վառած կիր կ'ըսուի, որովհետեւ աս գործողութեամբ ջրի հետ սաստիկ ձգողութիւն մը կ'ունենայ, և երբ վրան լեցընես՝ մէկէն կը ծծէ, ու անոր հետ միանալով սաստիկ տաքութի դուրս կուտայ ու կուռի . ասոր բնալոյծները կրի ջրածնուտ կ'ըսեն, իսկ որմնադիրները մարած կիր :

Ալենունյայտնի է որ կրին սովորական գործածութիւնը շէնքի շաղախ շինելու համար է, որ կ'ըլլայ կրով, ջրով ու որ ձաքարի աւազով . աս շաղախը կրին մաքրութեանն համեմատ թոյլ կամ ուժով կ'ըլլայ : Եթէ կիր շինելու համար այրած քարը զուտ ըլլայ, ինչպէս կաւիճը, մարմարը, և այն, անկէց ելած կիրն ալ պարարտ կիր կ'ըսուի . աս կրին շաղախովը շինուած շէնքերը թէ որ բաց օդի մէջ են՝ երթալով կամրանան . վասն զի օդին խոնաւութեամբ նոյն կիրը նորէն կը սկսի օդին ածխայինը ծծել, ու զրեթէ նորէն քար կը դառնայ . աս բանս շատ օրինակներով ալ ցուցուած է, որոնց մէկը յիշենք . անցեաները Պեռլինու մէջ աշտարակ մը կը փցընէին որ ասկէց հարիւր տարի առաջ շինուած էր . ասոր ան տեղերու շաղախը որ օդ չէր տեսներ կակուղ ու թոյլ մնացեր էր, իբրև թէ նոյն օրը գործածուած ըլլար . իսկ դրսի կողմի շաղախը քարի պէս պնդացեր էր :

Կակ կիրը ցամաք կ'ըսուի երբ շինուելու նիւթերը զուտ չեն եղեր, ինչպէս են ան կիրերը որ մագնեսիայի ածխուտ ունեցող կրաքարերէ շինուած են . ասոր շաղախն ալ տկար ըլլալուն շէնք շինելու աղէկ չգար :

Ուրիշ տեսակ կիր մի ալ կայ որ ջըրային՝ կ'ըսուի. վասն զի ջրին տակ մնալով կը պնդանայ, իսկ օդուն մէջ չափաւորամբութիւն կ'ունենայ պարարտ կրին հակառակ, որ ջրային շէնքերու չգար, որովհետեւ ջրի մէջ կը լուծուի : Պըրային կրերուն ամենէն աղէկներն անոնք են որ իրենց ծանրութեան չորրորդ մասը կաւէ . կ'երենայ թէ ջրին ազդեցութքը կաւն ու կիրը մէկմէկու վրայ մեծ զօրութիւն կ'ունենան, և անանկ անլուծանելի ու կարծրապինդ շաղախ մը կ'ըլլայ, ջրին մէկ մասն ալ իրենց հետ միացընելով : Արին աս յատկութիւնը կ'երենայ թէ գլխաւորապէս գայլախազէն առաջ կուգայ, և աս յատկութիւնը կ'աւենայ պաղլեղահողով, կաւով կամ մագնեսիայով : — Պըրային կիրն ալ շաղախ շինելու համար աւազի հետ խառնելու է :

Ինութեան մէջ շատ կրաքարեր կան, որ մէջերնին յարմար չափով գտնուելով կիրը, մագնեսիան, պաղլեղահողը, և որձաքարը, այրելուդ պէս ինքնիրեն ջըրային կիր կ'ըլլայ . այսպէս են Պաղլիայի մէջ՝ իմ, Ակց, Աէնոնց գաւառներունը : Լրուեստականն ալ կը շինուի համեմատ չափով կաւ ու կրի ածխուտը մէկտեղ այրելով . աս կերպս հոռմայեցիք գիտէին, որով շինուած են իրենց շէնքերը, անոր համար հոռմէական շաղախ կ'ըսուի : Արսունըհինդ տարիէ ՚ի վեր Պաղլիայի մէջ ալ գրտուեցաւ զասիկայ շինելուն կերպը անգղիացիի մը ձեռքով . և հիմա բուն հոռմէական շաղախէն աւելի լաւ կը շինեն . և աս բանիս մէջ շատ արդիւնաւոր է Աիքա կամրջաց և ճանապարհաց ճարտարապետը . որով միայն սուրբ Ապատինոսի ջրանցքը շինելու ատեն 1,000,000 ֆր . աւելի խնայութիւն եղաւ տէրութեան : — Պըրային կիրը հիմա ամէն բանի կը գործածուի, և անգղիացւոց նաւերը նաւախիձի տեղ կառնեն ու ինչուան Հնդկաստան կը տանին :